

891.99-

72 - 75

01 JAN 2009

31.99
-75

19 NOV 2011

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՄ

ԵՓՐԱՏԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Ի ՊՈՒԲՐԷՇ

ՏԷՄԻՐ ՄՈՒՇԼՈՒ

(Մեղի կնոջ մը կեանքն)

ՀԵՂԻՆԱԿ

ՍՄԱՆՏ ԲԻՒՐՆՏ

ՊՈՒԲՐԷՇ

1916



139


189

75



ՏԵՄԻՐ ՄՈՒՇԼՈՒ

0000



Պոստի թարմ երիտասարդութեան անդամներէ
կազմուած ԵՓՐԱՏԵԱՆ ՄՐՈՒԹԵԱՆ Եր-

պասակն է օգնել Ռուսիոյ եւ օտար

երկիրներու մէջ փախստական հայ

ստապեալներու եւ անոտ

որքերու :

Առ այդ

կ'ապաստենք մեր յարգելի հայ-

րենակիցներու բարեւեր քաջա-

շնորհքներ եւ աջակցութիւնը սի-

րեանս ունեցած բաղձանքին ու նպա-

տակին իրագործման եւ յաջողութեան համար:



04319-68

ՏԵՄԻՐ ՄՈՒՇԼՈՒՆ



Ո՞՞՞ Է ՏԵՄԻՐ ՄՈՒՇԼՈՒՆ . . .

Համիտեան Բռնապետութեան կեն-
տանի զոհերէն մէկը՝ Տարօնի այս աղջիկը, որ մայր-
արազարքին ու շատ մը նահանգներու ոտախիսնա-
բիւնը տարիներով զբաղեցուցած ու զողացուցած
իր արարքներովը՝ Կարօէի մեր ընթերցողներուն
անօթ աչիսէլ այս Հայու հինիւր արկածայից կեանքի
շանի մը գրուադներով կեանք մը, որ կրնայ օրի-
ակ հանդիսանայ անոր համարին քայրերուն:

Տեմիր Մուշլու, ծնած է Մշոյ վարդօ տ-
անի Կառնուէմի գիւղին մէջ. հայրը՝ Մարտիրոս
Լրօյեանն է մայրը՝ Պեղօ, իսկ քիչը իր հինգ եղբայր-
երուն մէկ համիտի քայրը, մկրտուած Քէհանց իսա, յ
այն գիւղի գիւղեցիկ կտրեմնեքն Գասպար Խօջիկ-
եանի հետ ամուսնանալով, ելլած է Քէհան Խօջիկեան:

Մինչև ցարդ կը իրօտի իր գեղեցիկու-
մեան վրայ, որուն շան կը նախանձէին կրտսն, Կառ-
նեմիտի աղջիկները. Քէհանի գեղեցիկութեան համ-
ար հասած էր շրջակայ գիւղերը, եւ Քուրդերը
սա կը փափմքէին ախրանալ անոր:

Համիտի գորադունդէն, ճիպրանցի աչերե-
մէն, Խպրահիմ պէկ իմացած էր Քէհանի ամուսնու-

Թիւնը, և մտադրած էր առեւանգել զայն, սակայն
 Խօշիկեան Գասպարն քաջութեան համբաւէն կը
 պատկառէր, և ուզեց նախ այս վերջինը վերցնել
 տալ մէջանդէն, և յետոյ տիրանալ Բէհանի, հոգ չէ
 թէ այրիացած ըլլար:

Առիթը ներկայացած էր, ի գործ դնելու իր
 եղբունական մտածումը:

Բէհան արդէն մայր եղած էր երեք մանչերու
 երեք տարիներու ընթացքում, և երջանիկ կեանք մը
 կ'ապրէր իր կտրիճին հետ, երբ Իպրահիմ պէկ ու-
 զեց իր քոյրը Տէրտէ ամուսնացնել իր հօրաբոջ ար-
 դուն՝ Հասանի հետ: Աստի սարկեց փառասոր հարս-
 նիք մը, որուն հրաիրեց նաև Գասպարը, Կունտէ-
 միրի անուանի կտրիճը, միեւնոյն ժամանակ երեւե-
 լին, սիրում՝ ու յարգում՝ մտովորդէն:

Հարսները շաբաթ մը կը տնուէ, կերտխում,
 գինեբրօք, բրգական խաղեր, պարեր, նուազա-
 ծութիւն ու նշանաւորութիւնս եւ ամբողջ շորթ մը
 Խօշիկեան հիւրը կ'ըրթայ Իպրահիմ պէկին:

Հարսնիքը վերջացած, ամէն մարդ իր գեղը կը
 վերադառնայ Իպրահիմ պէկի տարում ընծաներու
 փոխարէն՝ թանկագին նուէրներով վերադարձում:
 Սակայն Գասպարը չերևար: Երկու օր ետքը ձիպ-
 բանցի բանի մը քիւրտեր, պէկին ճարտերը, Կուն-
 տէմիր կը փոխադրեն խեղճ Գասպարի գիտեր:

Թունաորում էր հարսնիքին մէջ, այսպէս,
 յողով Բէհանը, իր երեք մտադաշ գաւակներով,
 Յարութիւն, Յովհաննէս և Արսէն:

Գիւղացիները զրգուած, անգական կտաւ-
 վարութեան կը բողոքեն այս յայտնի ոճիրին դէմ,
 որուն հեղինակը կ'ամբաստանէին Իպրահիմ պէկը:
 Այս վերջինը, բնականաբար պաշտպանուած կտաւ-
 վարութենէն, համիտիյէներու հրամանատարի հան-
 գամանքովը, բանաարկել կտասայ բողոքող Հայերը,
 իրենց վրայ ի գործ դնել տալով անլուր խոչտան-
 գումներ: Յետոյ քաջալերուած՝ անգական ստիկա-
 նութենէն, կը փորձէ անմիջապէս գլուխ հանել իր
 վազեմի ծրագիրը, առեւանգելու գեղանի Բէհանը:

Կունտէմիրի բնակչութիւնը, Իպրահիմ պէկի
 սպանալիքներէն ազգարարուած, կը խորհէր գիւ-
 ղէն փախցնել Խօշիկեանի հէք այրին իր անչափա-
 հաս որրակներով, երբ յանկարծ, առելի ծանր ա-
 զէտ մը կ'արտանայ իրենց: Վարդօ աւանին շրջա-
 նակին մէջ, Կունտէմիրէն հինգ ժամ հեռասոր գիւղ
 մը կայ, Պաղլու գիւղը, որուն հոչակասոր բունա-
 ւորներէն Անճարի Իպօն, իր մարդիկները զրկելով
 Կունտէմիր, գիւղացիներէն կը պահանջէ իրեն
 յանձնել Բէհանը, հակառակ պարագային ամբողջ
 գիւղը, առներով ու այգիներով մէկանդ, կրակի

ատուտ սպառնալիքներով: Ինչ զայնները կը շուարին
 կը ճանչնային Իսո աւազակապետը, լսած էին անոր
 գործած մէկէ աւելի վայրագութիւնները, նոյն իսկ
 քուրս ժողովրդին վրայ: Իսկ մարտեցան, խորհուրդ
 կազմեցին և պատասխանեցին Իսոյի թէ՛ Բէհանը,
 իր էրկան մահու ընէն ի վեր հեռացած էր իրենց
 գիւղէն և թէ տր ըլլալը չեն գիտեր: Անճարի Իսոն
 չը հաւատար, իր մարդկիներուն միջոցաւ ստուգած
 էր Բէհանի ներկայութիւնը Կոնստանտինոպոլի մէջ: Եւ ստի
 աւելի խիստ սպառնալիքներով, երկրորդ անգամ,
 իր մարդիկները գրկեց Բէհանը պահանջելու:

Ինչ զայնները ստորագրահար, կը մտածէին
 գաղտնիք, Իսոյի ձեռքը թողլով իրենց ստաները, մի-
 միայն պատիւնին ու կենսաբերնին պահելու համար:

Բէհան, տիպանառն այս բոլորին, կուրար, մէկ
 կողմէ իր կենջ պատիր, միւս կողմէ իր գիւղին վե-
 րեւ ստաննոց աղէար:

Վերջապէս գիւղին ձերբորդ, աւելի փորձառու
 խորհուրդ կուտան Բէհանի զօհել ինչ զինք ժողով
 գին, բթալ բանտար Իսոյին բով, խոստանալով: Եւ
 սոյ շատով զինք ազատել անոր ճանկէն: Իմբող
 այրի մանկամարդու հին, գիւղը քանդու մէն փրկել
 համար, կ'անստայ ձերբորդ խորհուրդին և կը յանձ-
 նըքցինք Իսոյի մարդիկներուն, որոնք կը ստանին ի-

րենց տիրոջ հարէմը: Հոն հինգ օր շարունակ կ'են-
 թարկուի քուրդ աւազակապետին գաղանային բրու-
 նութեան և ահամոյ կը յագեցնէ անոր կիրքը:

Իսո շուտով յագեցած կը մտնայ Բէհանը Սա-
 կայն Կոնստանտինոպոլի շէն մտնար դանի: Ինչպէս
 որ խոստացուած էր, գաղտնի պատրաստութիւններ
 կ'ընեն ազատելու իրենց զօհը՝ բանտարին հարէմէն:
 Ուստի, գիւղին հոչակաւոր կարիճներէն՝ Պաղատար
 իրեն հետ առնելով Կարնեցի եօթը կարիճներ, ա-
 մէնքն ալ ներկարարներ, գինուած, կը մեկնին Կոն-
 տանտինոպոլի գիւղի Պաղու: Եւ մըրը, Պաղու ի մտանայ
 կամուրջին առկ գարնանամուտ կ'ապասն, իրենց
 մէջէն Պաղու գրկելով միայն Պաղատարը:

Աս, մարտցկանի տարազով, մանախը մը կը ու-
 նակը, ցնցալներու մէջ ողորմելի կերպարանքի մը
 տակ, կամուրջէն ճամբայ կ'ելլէ իրր թէ այիւր մու-
 րալու համար և կը մանէ Պաղու գիւղը:

Գ Բէհան, Իսոյի տիվանըն գուսը կեցած, կը
 ննչմարէ մարտցկան մը օր կը մօտենար իր կողմը կը
 մըճանչնայ Պաղատարը, իր գիւղին համակրելի երի-
 տասարդը, և ամիջապէս կը հասկնայ խնդիրը: Ար-
 և գէն քանի մը քայլի անջրպետ մը կար իրենց միջև:
 Եւ Բէհան, շերեփ մը ձեռքը, կը ըսէր Պաղատարին.
 — Հիմա կ'երթամ այս շերեփով մեր ողբերէն չուր

կանոնեմ, եթէ անեցիններէն զիս տեսնող ըլլայ, չեն
գար ետևէդ, իսկ եթէ չը տեսնեն, կու գամ:
Եւ Քէհան խօսքէն կ'անցնի գործքի:

Մ'չ սք կար, ո'չ սք տեսաւ, Քէհան մուրացկա-
նին կը հետեւէր, երկու ձեռքերը գետին դրած,
չորքոտանի մը պէս քաշելով, մերթ սողալով փորին
վրայ, իջաւ ձորի մը մէջ ու միացաւ Պաղտասարին:

Զմեռ էր, ձիւնի համառարած պատանք մը
կը ծածկէր լեռները, դաշտերը: Այդ ձիւնին ու
բութին մէջէն կը փախչի Քէհան և կը հասնի Պաղ-
լտի կամօրջը, որուն տակ դարանակսյ կ'ստակին
կտրիճները: Խումրին հետ կը հասնի իր գիւղը, ուր
մեծ արախութիւններ կ'ըլլան այն օրը: Գիշեր մը
միայն կը մնայ Քէհան իր գիւղը, և իր մտադարձ գա-
ւակներով, և ռթը կտրնեցինքուն պաշտպան շիւկան
տակ, իր գիւղացիներուն նիւթական օժանդակու-
թեամբը կա յաջողի փախչիլ կարին:

Իպօ կը լսէ եղելութիւնը, գիշերով կանաէ-
միր կը հասնի առաջակներով, կը պահանջէ Քէ-
հանը, սակայն ձեռնառնայն կը վերադառնայ, ըս-
պառնալով սրէ անցնել Քէհանի բոլոր պարագա-
ները: Ուստի դարձեալ գիւղացիներու հողածա-
թեամբը, Քէհանի ծնողքը Խնուս կը փախչի:

Սասունի շարդին Մուշ կը գանուէր Քէհան,

Մնացաւ, իր գիւղը զերծ մնացած էր: Կանաէմիր
հերոսավայր մըն էր: Սակայն տեղական կառա-
վարութեան աչքին փուշ մըն էր Քէհան, ստիպ-
ւեցաւ դարձեալ փախչիլ կարին ուրկէ շուտով
անցաւ Պալխ իր զաւակներով:

Շոգենաէն դուրս ելլելուն, իր զաւակներով
միտոխն մաքսատուն առաջնորդուեցաւ, յետոյ սա-
տիկան զինուոր մը Գում Գարու տարաւ զիրենք և
յանձնեց Հայոց Պատրիարքարանը: Նոյն օրը փո-
խողութեան Եկաի Գուլէ, Ս. Փրկչի Ազգ. հի-
ւանդանոցը, ուր մնացին ինը ամիս, մինչև Սահ-
մանադրութեան Տարեդարձին օրը:

Երբ Իգմիլբեան Սրբազան Հիւանդանոցը ան-
դամներուն հետ կը չրճագայեր պարտէզին մէջ,
տեսաւ Քէհանը, Տէմիր Մուշուն, լսեց պատմու-
թիւնը և զանի փոխադրել առաւ Գում Գարու,
ձանիկ ամիրային տունը:

Այդ օրէն կ'սկսի Քէհան Խօշիկեանի յեղա-
փոխական կեանքը:

Զէնքերու և նաժանկերու փոխադրութեան
մէջ յոյս տուած է անվիճելի ճարպիկութիւն մը
սփինքսի գողանապահութիւնը:

Հնչակեան զինուորահի, Գապը Ալիի Յոյսին
պատրաստութիւններուն մէջ ունեցած է գործն

և օգտակար դեր մը. Թօփ Գաբուէ Գուժ Գա
Մայր եկեղեցին զէնք փոխադրած և յանձնած
լեւոն Տէնէրճեանի և Կարպիս ու Գառնիկ ընկեր-
ներուն:

Յայտնեալք, երբ եկեղեցիները կը պաշար-
ուի սօրբերէ, Բէհան Թրքուհի մը ձեռացած լա-
ջակոյ ու սաւանով Մայր եկեղեցիէն գաղանի
նամակներ կը տանէր կարևոր պաշածնակուն տե-
ղեր, և իր իսկական տարազովը կը վերադա-
նար. երբ զօրբերը կը տեսնէին զինքը զարմանք
կը յայտնէին ու կ'ըսէին իրարու. — Մ'ըսա՛մ սա-
տանայ կին մըն է. ե՛րբ դեօց, ե՛րբ եկու, ո՛ւր
կ'երթայ օճարիէ կուզայ, ա յապէս օրը մէկ քանի
անգամ Շատ անգամ շատ մը նամակներ կապած
տաքին տակ, Բէրու, Թարապիս կ'անցնէր դեօ-
պաներուն կը յանձնէր ու պատասխանը կը բե-
րէր. Եր մըն ալ, Թարապիսէն կը վերադառնար
Բէհան իրեն ծանօթ Արմէն անուն կնոջնէ մը կը
մասնուի բօլիս Մարգարին, հրա՛ջք թէ խզնա-
հարութիւն, ամիջապէս թուղթի կտարի մը վրայ
կը գրէ թէ Բէհանը մասնադը կ'ին մըն է, Արա՛նէ
մը ադ թուղթը բաժի մը մէջ կը փոթուի, բա-
րի մը կը կապէ ու կը նետէ Մայր եկեղեցի
չբճախակէն ներս. Հնչակեաններ, որոնք հոն ա

տառանած էին, կ'առնեն թուղթը՝ կը հասնան
Նշութիւնը և յիշեալ մասնիչ Արուէմը, շրջափա-
կի բնակչու հիներէն, բռնելով մագերը կը կտրեն
ու կը բանտարկեն զայն նկուղի մը մէջ քառա-
տուն օր:

Այդ օրէն ի վեր Բէհան կը կորսնցնէր իր
գործերու սպասութիւնը. Ոստիկանութեան կառ-
կածին սեփական, կը հսկուի մօտէն, սակայն
դարձեալ չի՛ վհատիր կը շարունակէ գործել, բը-
նականաբար սուրի զգուշութեամբ. կը յաջգի
ինքզինք միշտ զերծ պահել խուզարկութենէ ու
ձերբակալումէ:

Միջանկեալ մը. — Պապը Ալիի Յոյցին օրը,
Խօջիկեան Բէհան, իր գտականերով միասին Գուժ
Գաբուի Մայր եկեղեցիէն դէպի Բ. Գուռը կու-
զէր երթալ, երբ Դէպքը պայթեցաւ ձամբան կը
հանդիպի կնոջ մը, Ռօտասաոյի երէցիկներ, որուն
հետ կը փոխի Սկիւտար Իզմիրեան Սրբազանին
բնակարանը:

Իզմիրեան կը համակրէր Բէհանի և շատ ան-
գամ հրապարակային գովեստը կ'ընէր անոր յան-
դըղնութեան, անձնու իրութեան ու հերոսային
գործերուն. Ամէն տեսնելուն կ'ըսէր Բէհանի. — Զա-
ւակս, երանի՛ թէ քեզի նման հինգ տարը անձ-
նուէր կ'ին ունենայի ազգիս մէջ:

Րէհան թէև պարզ գեղջկուհի մընում Գա
նական կրթութենէ բոլորովին զուրկ, սակայն սրբէր,
կը կրէր առեւծի սիրտ մը, որ կը բարախէր հայ-
բենիքին համար, և հոգի մը որ կը տառապէր
իր խողխողումը ցեղին մեծ վիշտովը: Ոն կապած
էր Համիսեան ոստիկանութեան դէմ և կ'առէր
մանաւանդ բռնապետութեան երկրպագու վարձ-
կան գործակալները, նոյն իսկ եթէ ասանք բլլային
իր ազգէն, աշխարհական թէ եկեղեցական դա-
սակարգէն:

Երբ Իգմիրլեան ինկաւ և Պրոտայի տխրա-
հաչակ Առաջնորդ Բարթուղիմէոս եպիսկոպոսը աե-
ղապահ կարգուեցաւ, Րէհանի սիրտը դառնացաւ,
կը մտածէր վրէժը բռնել իր սիրեցեալ պատ-
րիարքին՝ որուն գահին վրայ նստեցուցած էին
ասնքան անարժան մէկը:

Եւ որոշեց սպաննել այդ . . . մէկը:

Ինմեց Հնչակեան վարչութեան և ինքզինք
ահարեկիչ ներկայացուց, թախանձեց, բացաւ, ա-
զաչեց որ իրեն վտահոյի Չամիչեան Բարթուղիմ-
էոս եպիսկոպոսին վրայ մահափորձի մը գործադ-
րութեան հոգը:

Մայր եկեղեցին գահաբանական մազթանի
մը կը կատարուէր Հայաստանի մեծ մարդաս-

նակնին արեշատութեան համար, նորընտիր տեղա-
փոխին նախագահութեան տակ: Րէհան հոն կը
վազէ և շունչը կ'առնէ Մայր տաճարի դաւիթը բու-
պատելու հոն և սպաննելու դաւաճան եպիսկոպո-
սը: Բայց դժբաղդաբար մահաբորձը կը վիժէ:

Այս դէպքէն ի վեր Րէհան կ'ստիպուի ժա-
նանակ մը հեռու պահել ինքզինք ոստիկանութեան
ընթէն, մինչև որ կը հասնի 1896 Օգոստոս 14 ի
օրը, Օսմանեան պանդային դէպքին օրը:

Նոյն օրը Աեաթի բաշա գումարուած յեղա-
փոխական ընկերներ, նամակ մը կը յանձնեն Րէ-
հանի պատիրելով որ Ղարաթիա տանի, Մ. Լա-
սաւորիչ եկեղեցին կը յանձնարարեն որ կանուր-
ջէն Հանցնիս Րէհան նաւակով կ'անցնի Ղարաթիա
կ'երթայ Ս. Լասաւորիչ եկեղեցին, բայց դառը
Գոյ կը դանէ, յոյն կիներ տեսնելով Րէհանը, կը
փնտռեն ըսելով — Շուտով փախի՛ր, պիտի զար-
նուրիս հիմա:

Րէհան կը վերադառնայ, հազիւ թէ քանի
մը քայլ կը յառաջանայ, Գէպըը պայթած էր:

Րէհան չի՛ շտարիր, ինքզինք կը նետէ շարդ-
արարներու խուժանին մէջ, որ աջ ու ձախ բերի
հարուածներ կ'իջեցնէին անցորդ Հայերու գլխուն:
Աչազուրկ Թրքուհի մը ձեռք անցուցած, ասոր ա-

ուայն որդի կը ձեռննայ, և ձեռքէն բուս Գառնուց կը
 քէ աքրտար, ճամբայ բանարով կը հասնի Ղարաբ
 փոյ քարապիւր, ուրկէ նպաստով Արքրէ ճէ կ'սնցնի
 Հոս քննողիւք ճարտու հի մը կը ներգիտայցնէ քալու
 բեռնակիրներուն, որոնք Հայեր կը փնտռեին շար
 դեղու: Այսպէս սորիւնկզակ խումանի մը մէջէն
 կ'անցնի անտառանց և կը հասնի Կեաիկ բաշա:

Ղանքաթի Գէպըը վերջացած, դուռուսցի Հայ
 երուն դէմ նոր հարածանք մը էր սկիւ: Բոսր պէ
 բեարները կ'աքորուին մոյրու բաղաքէն և սար
 սակը կը տիրէ ամենաբերք:

Բէհան, ինչպէս յիշեցնիք, կը բնակէր Գում
 Գարու Գառնիարքարանի կից, ձանիկ ամիրայի
 տունը, ուր իջնէր դրայի: Էր նաև Տէր Մսկին:

Ինչպէս մէկ շարաթ վերջ, այս բաճարանն իր
 բով էր զիանչէ Բէհանը և հայրուկան: Ղթոթեան
 զեզո մոյ մը կ'ըսէ: Բէհան, զաւա կ'ս, զիան
 մասնուած և սխափիչէ Մէհմէտ պէյլին կոպէն
 կը փնտռուիս:

Բէհան ճար մը կը խնդրի քահանայէն քիւ
 նարու համար աստիկանութեան ճանկը: Տէր Սոս
 նախանչէն քննող պրած ըլլալով էր քննիլը կը
 շարունակէ:

— Զաւա կ'ս, Բէհան, զիան ք ինչ է արտ

ճարը կ'ըսէ, եկո՛ւր ինծի յանձնէ կահ կարասի
 վորդ, զոյք, դրամ և այն, Գուկարական շոգենաւ
 մը կը դնեմ քեզ ու Գուկարիա կը զրկեմ: Երբ
 հոն հասնիս, հանգստանաս, դարձեալ քեզի կը
 զրկեմ աւանդներդ:

Բէհան կը հաւանի: Տէր Սոսկի անմիջապէս
 կանչեց Շահինը, Բէհանի գոյքերը, մաս մը դրամ
 զրի տունել տուաւ և զանոնք տունին նկուղը ի
 շեցնել տարով՝ կնքեց:

Ամէն բան պատրաստուած էր կանխաւ:

Նոյն օրը, վեց բօլիսներ և զօմիսէր մը Բէ
 հանի բնակարանը կը պաշարեն, ներս կը մտնեն,
 Բէհանը կը ձերբակալեն, Գում Գարուի պահա
 կանոցը կ'առաջնորդեն, կէս ժամ վերջը, հոն կը
 փոխադրուին իր երեք մատղաշ զաւակները:

Գօմիսէր Ալի էֆէնտի մը կը կատարէ հար
 ցաքննութիւնը, որուն ընթացքին մէջ նոր յայտ
 նութիւն մը կ'ելլէ երեւան:

Հայկական կոտորածներէն ետքը՝ Գոլտոյ մէջ
 ազգային ընդհ. սուգի արտայայտութիւններ կ'ըլ
 ւային, և հայուհիները սև կը հագուէին, և զար
 դարուն գլխարկներ չէին դներ: Բէհան Կիրակի
 օր մը, Մայր եկեղեցին, ժամերգութեան միջոցին
 կնոջ մը գլխարկը վար առած էր, և ոչս արար

դատարարը, նոյն ինքն նախարարը, փրփր՝ ևս կրէ՞ց
 ոտքի ելաւ պոռալով:
 — Ձեռն պու խրնգրը քեանիք գաթերը եօթիւրե-
 ձե՛ յիմ, կեօթիւրիս, կեօթիւմ կեօրմսխին . . .
 Եւ գաղտնի հրամաններ տուաւ Րէհանը խոշ-
 տանգելու բանտին մէջ:

Անկարագրելի տառապանքներով կ'անցնին
 Րէհանի բանտարկութեան առաջին օրերը. իբր
 կրտսերագոյն զաւակը, հինգ տարու, երեք օր կը
 գրկուի հացէ: Իսկ ինքը կ'ենթարկուի անվայել,
 անխոտտփանելի բռնութիւններու և խժդժանք-
 ներու, մինչև որ ի վերջոյ, իր զաւակներով կ'աբ-
 սորուի կարին, զրկուած իր դրամէն, իր դոյբե-
 րէն, իր բոլոր կահ կարասիներէն, որոնք իր մատ-
 նիչներուն ձեռքը կը մնան:

Րէհան միւս գաւառացի արքորականներուն
 շողենաւը դրուած էր իր զաւակներուն հետ: Կ'ա-
 զերտէր, կը պաղատէր որ իր դոյբերը յանձնէին
 իրեն, բայց մտիկ ընող չի կար: Ոստիկանութեան
 նախարարը հոն շողենաւին մէջ էր, վերջին հը-
 րամանները կուտար արքորականներուն նկատմամբ
 Յուսահատ կինը փորձեց ինքզինք ծովը նետել, ի
 զաւակներով: ասոր վրայ, նախարարը հրամայե-
 անոր ձեռքերը ոտքերը կապել և մտան հակե-
 անոր վրայ:

Ս.յդ վիճակին մէջ Տրապիզոն ելաւ:
 Կուսակալ Գատրի պէյը այցելութեան եկած
 էր արքորականներուն, որոնք երկրին ներսերը պի-
 տի փոխադրուէին զինուորական խիստ հսկողու-
 թեան մը տակ:

Րէհան յանկարծ լաց ու կոծ մը փրցուց:

— Զուռակներս ինչպէ՞ս պիտի տանիմ հետս,
 կ'ազդակէր ազեղաբար ճիգ մը ձգած, ո՛ր պի-
 տի տանիմ:

— Բա՛ժ, դուեց Գատրի պէյ, ձեռքի խա-
 րազանը փակցնելով Րէհանի երեսին. կոնտակով
 տար, կռնակո՛վ:

Այսպէս, ոստիկան զինուորներու վայրագ բը-
 մահաճոյրին յանձնուած, Մշեցի մանկամարդու հին
 տասերեք օրուան տաժանքոտ ճամբորդութենէ մը
 վերջ, հասաւ Կարին և առաջնորդուեցաւ ուղղակի
 կեդրոնական բանտը, ուր միայն երեք օր մնաց,
 շնորհիւ բողոքականներու պատուելիին, որ միջ-
 նորդեց Կարնոյ ամբիբիկեան հիւպատոսին մօտ:
 Այս վերջինը դիմեց կուսակալ Րէտֆ բայային և
 խնդրեց բանտէն արձակել Րէհանը, իր զուռակնե-
 րով: Բայան չի մերժեց հիւպատոսը, արձակեց
 Մշեցի կինը, և արտօնեց զաղաքին մէջ բնակել,
 շրջակաները չերթալու պայմանով:

կարնոյ մէջ երկու տարի բերդ-
ցաւ, ծայրահեղ թշուառութեան մէջ, մինչ-
քան մերթ ազգային սնտուկէն նպաստաւորուելու

Սակայն, բերդարգելութեան մէջ ալ հան-
դարա չէր նստեր Ռէհան: Արտասահմանէն եկած
յեղափոխական գործիչներ և ընկերներ իր տունը
կ'ընդունէր, ամիսներով կը պահէր զանոնք:

Երկիր մանող յեղափոխականները Ռէհանին
տունէն կը մեկնէին Սասուն և ուրիշ գաւառներ
և իրենց վերադարձին դարձեալ կը հանդիպէին
Ռէհանի:

Գործիչներու տեղափոխութեան և առաջնոր-
դութեան գործին մէջ օգտակար դեր մը կատա-
րած է քուրդ Մուսղաֆան:

Այսպէս, յեղափոխականներէն Համբարձում
Տիփրիկցին օրերով իր տունը պահելէ յետոյ, երբ
Ռէհան զանի արտասահման փախցուց քուրդ Մուս-
ղաֆային հետ, մատնուեցաւ:

Օր մը, Ռէհան լուայք կ'ընէր կարնոյ Չայ-
կարա թաղին մէջ, երբ յանկարծ, ոստիկան մը
Ռէհանի փոքրիկ զակկին՝ առաջնորդութեամբ, կ'
ձերբակալէ զանի և բանտը կը տանի, և առանց
մէկու մը ցոյց տալու, բռնի սուրբերով, ձեռքերը
չզթաւ գարնուած, ոստիկան զինուորները Մուշ կ'
փոխադրեն զանի:

Ռէհան կարինէն Մուշ փոխադրուելու միջոցին
Մեմլիկան, Մէճիալի գիւղը կը հասնի. հոն ստա-
կան զինուորներու գօտածն մը կար, որ կը գիշերէ
խիստ հսկողութեան ներքե:

Չինուորները յոգնած պարտասած, առջի ի-
րիկուրնէ կը պառկին ու շատով քունքնին կը
տանի. իսկ Ռէհան արթուն կը մնայ, և երբ կը
տեսնէ թէ ամէնըը ընացած են, կը փախչի և
կ'երթայ կը պահուրտի ցարենի հասկերու շեղջի
մը մէջ: Մէկ ժամէն կ'արթննան զինուորները, և
Ռէհանը չեն գտներ: Անմիջապէս, երեսուն քառաս-
սուն հեծեալ Քուրդերու առաջնորդութեամբ, ոս-
տիկան զինուորները կ'սկսին փնտռել փախստական
կիւր, և կը յաջողին զանի գուրս հանել ցարենի
դէղին մէջէն, որ պահուրտած էր անի: Այս փայ-
րենի խումբին մէջ էր Համիալիէ հարիւրապետնե-
րէն Խալիա պէլը, որ չը լսուած անարգանքներու
և չարարանքներու առարկայ ընելէ յետոյ, Ռէհա-
նը փոխադրել տուաւ գօտածնը, և ասկէց՝ Խուս-
ամենախիստ հսկողութեան տակ:

Երբ Խուստի գոյնագամին ներկայութեան
բերուեցաւ Ռէհանը, շղթայակապ, հոն կը գտնուէր
կարինէն ծանօթ բոլիս Մէհմետը, որ ցոյց տալով
Ռէհանը, ըսաւ զայմագամին. — Գայմագամ պէյ,

գիտէ՞ք արդեօք թէ ինչեր ըրած է այս հինքը, թողիս և թէ՛ կարին:

Ասոր վրայ գայնագաւոր կը հարցաքննէ Ռէհանը, և կը հարցնէ իրեն. — Ո՞վ քեզ փախցուց, Խնուացի Մնօ՞ն ու Սիմէ՞ն թէ՛ ոստիկան Ղինորները, քենէ կաշառք ուտելով փախցուցին քեզ:

Ռէհան ժխտողական պատասխան մը տալով, ըսաւ. — Պէ՛, էֆէնտի, ո՛չ մէկը փախցուց զիս, միայն, կարնոյ մէջ թշուառ անտէր մնացած զաւակներս խորհելով, և իբրև մայր, չզիմանարով իրենց կարօտին, փախայ:

Գայնագաւոր, այս համարձակ խոստովանութեան վրայ, Ռէհանը կը զրկէ թուրք հօճայի մը տունը, հակառակ խեղճ կնոջ սրտակեղեք ազգակներուն ու պաղատանքներուն Ղինըը հայու մը տունը յանձնելու:

Հօճայի բնակարանին մէջ էր զինուորական գայնագամ Խայիլ պէյը, որ կը ճանչնար Ռէհանը, և ծանօթ էր անոր անցեալ գործունէութեան. հարցաքննութիւնը կատարեց ինք անձամբ:

Հարցաքննութեան ընթացքում, գայնագաւոր բարկանալով Ռէհանի յամառութեան դէմ, որով միշտ կ'ուրանար և ժխտումով կը պատասխանէր իրեն ուղղուած հարցումներուն, հրամայեց կնոջ

և որերը հրաչէկ ունեցիով տաղեր: Սակայն ամէն պառնայիք ապարդիւն եղան, Ռէհան մինչև վերջը կ'ուրանար: Արդէն, Մուշ պիտի արսարուէր, ուստի իրեն ընկերացող երեք գասայիք զօրքերէն մէկուն երդում տալին չը փախչելու և ասոր ճիտէն քէլէփչէն հանելով Ռէհանի ճիտը անցուցին, և այսպէս Մուշ փոխադրելով զանի բանտարկեցին:

Մշոյ բանտին մէջ էր նաև Կոմս Ալիօյի հարսը, միասին զիրար կը մխիթարէին:

Մշոյ առաջնորդարանի կողմէն բարաուզար Գեղամ էֆէնտի Տ. Կարապետեանի (վերջը օսմ. երեւոյթի) միջոցաւ դրամական նպասաներ կը զրկուէին. նաև Խզըլ Աղաճի գիւղէն ու Բերդաղէն կիներ ուտելիք կը բերէին Ռէհանի:

Օր մը, բանտապան մը կուգայ Ռէհանի կ'ըսէ. — Գիտե՞ս, մէկ քանի ֆէտայիներու գիակներ բերին բանտը:

Ռէհան կը պազատի արածնել իրեն գուրս ելլելու. կը բարձրանայ բանաին երգիքը և կը տեսնէ կապերտի մէջ փաթառած երկու մարմիններ: Իսկոյն կը ճանչնայ, Գուրգէն ու Ռուբէն ընկերները, որոնք զոհ եղած էին Յրօնք գիւղի հրդեհին, Թայիպ էֆէնտիի ձեռքով ձգուած կրակին մէջ: Ռէհան երբ կը տեսնէ այդ կորիճներուն հը-

բախանձ դէմքերը, ինքզինը կը կորսնցնէ. հազւիկներ, թմեկ քանի ժամէն կ'օթափի:

Բաւական ժամանակ բանաստեղծեան մէջ տառապելէ յետոյ, Բէհան աղատ արձակուեցաւ և Կարին դնոց միանալու իր զաւակներուն, որոնց կարօտովը կը հալէր ու կը մաշէր: Գոնէ ժամանակ մը ստիպուած էր գաղտնի պահել իր ինքնութիւնը, իր վրայ չի հրաւիրելու համար կառավարութեան ուշադրութիւնը: Սակայն, վերջապէս յայտնուեցաւ իր ներկայութիւնը Կարնոյ մէջ, կառավարութիւնը լսած էր Բէհանի վերադարձը, և այս անգամ տանապատկեց իր հսկողութիւնը, այնպէս որ Բէհան, թէև ազատ, ո՛չ մէկու հետ կրնար յարաբերութիւն ընել:

Կարնոյ առաջնորդ Տ. Զաւէն վարդապետ Տ. Ներսէս քահանայ, եւ քարտուղարը պարոն Վաղարշակ, յաճախակի ստիպուած են միջամտել Կարնոյ կուսակալին մօտ, Բէհանի համար, և մանաւանդ առաջնորդը, պաշտպանած են զանի, ամէն անգամ որ իյնար ոստիկանութեան ձեռքը:

* *

Բասակի գործակալը, Գարսապաղի էկոր, կեղծ անուանովը՝ Միլակ, արտասահմանէն Կարին եկած էր յեղափո

նքեան գործով մը: Բեհան առանց կարևորութիւն ընկալելու կառավարական իխոս հսկողութեան, իր տանը կը պահէր զանի ասեւ մը, միևնույն որ ան կ'անցնէ Սասուն: Յետոյ, Շերաւ յեղափոխականը կուգայ կիջնէ Բեհանի տանը սակա մը վերջը կը վերապստանայ էկոր. յետոյ Բասակի Երզրմիւրան գիւղին Պօսօն ու Նահապետը կուգան էկորը Բասակ սանկառ դարձնալ անց գիծով: Իսկ Շերաւ, ետևացի գտնուի Ծիգրակ եկեղեցիին կողմէն մտնուած չղարով, Ռոսիկանոսիանը Բեհանի բնակարանը կը պաշարէ և Շերաւը ձեռքախցնելով քանկը կը քանկի: Հոս մեկ քանի օր կը մընայ: Իսկ Բեհան, գիտէր թէ՛ Շերաւը Պարսկաստանի էր, ուսի կը դիմէ Կարնոյ Պարսից հիւպատոսին, ինչպէս նաև միւս հիւպատոսներուն, խնդրելով որ միջնորդեն արձակել իր տանը: Հիւպատոսները կը միջամտեն, Շերաւ կ'արձակուի քանկէն և կը վսարուի արտասահման:

* *

Բէհանի գործունէութեանը տեղ եկացած էր կառավարութիւնը ժողովարարով մը, որ արուած էր իրեն դէմ: Կարնոյ կուսակալ Նազրմ բաշան կը կանչէ Բէհանը եւ անձամբ կը կատարէ հարցաքննութիւնը: Հարցաքննութեան մէջ կ'ըսէր.

— Կարին օթէլ չի կա՞յ, ի՞նչ օտարական որ գայ, տո՞ւնդ պիտի պահես, հոս Պօլիս չէ՛, որ ուզածիդ պէս գործես, քեզ ամենախիստ բռնու-

Թեան տակ պիտի առնեմ, եւնք եւ սակայն, Տէ
միր Մուշու կուրանար միշտ, ուղղակի բանա
կ'առաջնորդուէր, շարաթներով ամիսներով քանար,
ւերու համար իր յանցանքը

* *

Ուրիշ օր մը, դարձեալ մասնուեցաւ Ռեհան, ա
բաստանուելով քի՛ ինքն փախցուցած էր Լկոորք. Ուս
կանութեան դուռը սարին, ուր ձեծի ու ասուցանքի ԼԵ
բարկուսիէ յետոյ, բանքը նետեցին խեղճ կիւր: Բարե
բաղդաբար, այս բանտարկութիւնն այ երկար չը տեւե
կարնոյ առաջնորդ Տէր Զաւեն վարդապետը միջոցն
կուսակալին մօտ եւ յաջողեցաւ ձեռք բերել ահոր ա
գաս տնակուսմը:

* *

Սակայն Ռէհան, ա՛յսքան տառապանքներ
արտօններէ եւ բանտարկութիւններէ ետքը, փ
խանակ ուժանելու յեղափոխութենէն, ընդհակա
ռակը, աւելի փարեցաւ Ս. Գործին: Երբ զգա
թէ կարնոյ քաղաքին մէջ չպիտի կրնար այլեւ
գործել համարձակ, զիջելով զիւզէ զիւզ կ'նազը
ճամբորդէր, նամակներ ու զէնքեր փոխադրելու
ապրումի գործին:

ժանօթ ըլլալով բոլոր դիւզերու ժողովուրդին,
ապահանաբար չէր կրնար ներս մտնել, դուրսը կը
մարադները պառկելով յաճախ:

Տէմիր Մուշուի կեանքը բեղուն է հերոսային
բուռններով, փոթորկուտ կեանք մը, որուն բա
խ մը զիծերը միայն կրցանք տալ այս համառօտ
ջէրուն մէջ:

Այս կինը, դեռտասի աղջիկ, Սասունի սարե
ուն օղը ծծած ու դրսխասային վայրերուն զու
տը, անմահական ջուրը խմած և մանաւանդ իր
կննդավար դիւզին՝ կունտէմիրի կարիճներէն ժա
ննգած՝ ամէն տեսակ քաջութիւն, վտանգի ար
համարանք, սահմանուած էր արդէն կարևոր դեր
կատարելու հայկական յեղափոխութեան մէջ:
Կանուխ այրիացած, իր կարիճին եղբերական
մահուան հետեւանքովը, և յետոյ իր գիւղը վերա
հաս աւերումէ մը փրկելու համար, կամաւոր նը
րիւումով մը բուրտ աւազակապետի մը վայրագ
բռնաբարութիւն կ'ենթարկէ իր կնոջական պատիւը:

Ռէհան այդ սև թուականէն ուխտած էր զին
ւորագրուել Յեղափոխութեան, միակ զէնքը, որով
կը յուսար իր ձեռքով լուծել շատ մը վրէժներ,
միկնոյն ժամանակ, ծառայելով Հայրենիքին, անձ
նազը հուսկեան բաժին մը բերելով անոր ազատ
ապրումի գործին:

Եւ այս կինը, արքարի տառապանքս և կենցաղս
 զառակներուն կրթութիւն տարւա նուիրականս և
 տականու թեանը մէջ բնաւ չթերացաւ: Իր երեք զու-
 ւակներէն միջինը, Յովհաննէս, կուսակալ Բէաֆ
 բաշայի պաշտպանու թեամբ և Սանասարեանի տե-
 սուչ Մատաթեանի միջնորդութեամբ — դբու եղաւ
 կարնոյ քաղաքային բարձրագոյն վարժարանը, ուր
 ութ տարի դիչերթիկ մնալով, յաջորդութեամբ ա-
 ւարտեց իր շրջանը, և շրջանաւարտի վկայականով
 ելլելով նոյն վարժարանէն, կարնոյ Օվաճըզ նահիէին
 մէջ գրագիր կարգուեցաւ, և վերջը Էտիրնէի նա-
 հանգլին Թոնօլա գաւառակի գալմագամի օգլա-
 կան կարգուած էր:

Յոս. Սահմանագրութիւնը հռչակուեցաւ և Բէ-
 հան տակաւին կարնոյ մէջ բերդարդել կը մնար:

Ինչպէս արտասահմանի զանազան կեդրոննե-
 րէն սկսաւ ներդալթի հոսանքը՝ Բէհան ալ իր ար-
 տորափայլին մէջ հայ քաղաքակտն յանցաւորներուն
 պէս վտթաց վաղել Պօլիս իր Յովհաննէս զաւկին
 քով որ արդէն հոն հասած էր:

Բէհանի առաջին գործը եղաւ դիմել Պատրի-
 արքարանը, պահանջելու համար իր դրամը և գոյքե-
 րը, որոնք աւանդ դրուած էին հոն Տէր Ոսկի և գը-
 բագիր Շահինի գիտութեամբը: Տէր Ոսկի կէտի
 բաշայէն շատ հոգի վառելով Պանսրմա գացած էր

Շարաթներով, ազաչելով, Պատրիարքարանին
 աները ափ առաւ Բէհան իր յափշտակուած ինչք-
 երուն տիրանալու յոյսով, աղերսագիր աղերսագրի
 վրայ տեղացուց և յաջողեցաւ իր խնդիրը համել
 Դաղաքական ժողովի սեղանին վրայ:

Տեղագահ Արշարունի Սրբազան, կանչեց Բէ-
 հանը իր ներկայութեան, նաև Տնտես. Խորհուրդի
 քարտուղար Նորհատեան Յակօբը և ուզեց տեղեկա-
 նալ այդ կնոջ խնդիրին: Այդ խնդիրը Դիւանին
 յանձնուած էր և Սրբազանը խոստացաւ բննել զայն:
 Երբ Բէհան Պատրիարքարանի սանգուխներէն վար
 կիջներ, Սրբազանը տեսնելով սկսաւ լալ, և խնդրել
 որ ժամ առաջ լմնցնէին իր գործը նոյն միջոցին բու-
 լոր բարապանները չընապատեցին Սրբազանը, և մէ-
 ջէրնուն մէկը հետեւեալ յայտարարութիւնը ըրաւ:

— Օրմանեան պատրիարքի հրամանով, Պատրիար-
 արանին այն սենեակը, որուն մէջ տեղաւորուած էին այս
 կնոջ գոյները, գիտելով պարպուեցաւ բաղականերուն
 ձեւովը. և գոյները փոխադրուեցան Մայր եկեղեց-
 ւոյ տօջափակի սենեակի մը մէջ:

— Մեր մնացին ուրեմն գոյքերը հարցուց տե-
 ղագահ Արբազանը:

— Արբազան հայր ըսին բարապանները.
 Ուտազ եէսի, օյոււնա կիքսի, Չօպան եէսի գօյոււնա կիքսի
 այնպէս կարեւոր կարասիները անհետացուցած էին
 և մնացեալները եկեղեցւոյ բակին մէջ աճուրդի

հանեցին, բոլորը չորս հինգ ոսկի բանեց, այն ...
իրենց գրպանը նետեցին:


Նոյն պահուն Գուժ Գաբուի Թագ. Խորհուր
քարտուղար Գ. Բարթոյ Հիւնքեարպէյէնտեան
ձօանայ բարապաններուն երեսին կը պօռայ:

— Խայտառակնե՛ր, խեղճ կեռջ բարաները կ'
բաք, հիմա ելեր ուրի՛շը կ'ամբաստանէք:

Գաղթականներու նպաստամատոյց Յանձն
ժողովին առջեւ ալ կ'ելլէ Տէմիր Մուշուի խնդր
առանց արդիւնքի մը յանդելու:

♦♦

Արդե՛ն Իզմիրեան Աբբազանի աստու՛ն Լեֆր, Ե
Չամիեան Բարրոյիսկոս Տեղապան Լեզու, շատ մը ք
դախ լան բանտարկեալներու, աստու՛ններու, փոխը
ճակահներու դրամները, գոյները, Պատիարհաւալի Ի
ւարակուռ խորեբունի սեզ կորսուեցան:





Այս հատրէն ունենայ փափաճողները պէճ է
դիմեն հեծեւեայ հասցէին

Şosea Colentina 21

=====

Գին (1) Ֆրանք

=====

ՀՀ Ազգային գրադարան



NL0321927

24298